



Եղիպատուի անգլ:

ԲՆԱԿԱՆ Գ. Ի. ՏՈՒ. ԹՒԻՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

[Հ 7 7] :

ԳԻՒԾԱՏԻՉ թունոց մէջ արծիւէն ետքը ամենէն անուանին ասիկայ է, և ուրիշներէն զիւրաւ կը տարբերի իր պղտիկ ու լերկ գլխովը . սովորաբար վիզն ալ լերկ է, ու միայն ուսերուն վրայ մանեկաձեւ կակուղ փետուրներ ունի : Խնդղը մէկալ գիշատիչ թունուներուն հպարտ ու գեղեցիկ տեսքը չունի . գետնին երեսը շատ դժուարութեամբ կը քալէ, թեւերն ալ անանկ երկայն են որ քալելու ատենը կը ստիպուի կէս բացած բռնել զանոնք : Ծառուիչը ծանր է, բայց շատ բարձր կրնայ ելլել . ու միշտ կլոր կլոր պտրտելով վեր կը բարձրանայ ու վար կ'իջնայ : Աստիկ շատակեր, աղտեղի ու հոտած է . բնութեամբ ալ վատ ու վախսկոտ է, և քիչ կ'ըլլայ որ ողջ կենդանեաց վրայ վազէ՝ մանաւանդ մինակ կամ քիչւոր եղած ատենը : Առվորական կերակուրը սատակ է . հոտառութիւնն ալ անանկ սուր է որ ինչուան շատ հեռու տեղերէ սատակին հոտը կ'առնու կը հասնի, ու այնչափ կ'ուտէ որ մէկէն թուզիլ ալ չկրնար, հապա թմրած կը մնայ ինչուան որ մարսէ : Բայնը բարձր ժայռերու վրայ կը զնէ՝ յարդով ու խոփւներով շինած, և սովորաբար տարին երկու հաւկիթ միայն կ'ածէ :

Խնդղը աշխարհիս ամէն կողմերն ալ կը գտնուի, բայց աւելի տաք ու բարեխառն երկիրներուն լեռնոտ ու անմարդի տեղուանքը կը սիրէ ու բազմութեամբ կը պտրտի, տեղ ալ կայ որ ինչուան քաղաքներու մէջ կը մտնէ կերակուր գտնելու համար :


Չորս գլխաւոր ցեղ ու զանազան տեսակներ կը բաժնուի անդղը . ասոնց

մէջ երևելի է՝ մէյմը բեշին անգլը որ կարոպայի ու Վարիկէի խիստ բարձր լեռները կը գտնուի, և մէկ թեւէն մէկալը ութը ստնաչափ տարածութիւն ունի : Կոյն տեղուանքը կը գտնուի երբեմն նաև ու անգլը որ առջնէն ալ մեծ կ'ըլլայ :

Վմերիկայի անգղներուն մէջ անուանի է Վրանոր ըստուածը : Վսոր մեծութիւնը ատենով չափէ գուրս բան մը կարծուած էր . բայց հիմա ստուգուած է որ մէկ թեւէն ծայրէն ինչուան մէկալին ծայրը տասուերկու ստնաչափին աւելի չըլլար : Վրանտորին պէս բարձրէն թուզող մէկ թուզուն մը չկայ, և սովորաբար Խնտեան լեռներուն ամենաբարձր կողմերը կը բնակի . ան տեղուանքէն կայծակի պէս կ'իջնայ ինչուան եղներու կովլերու վրայ, աչուրնին կը փորէ, լեզունին գուրս կը քաշէ կ'ուտէ, փորոտիքը կը հանէ կը չափէ, ետքն ալ մներնին կ'ուտէ կը հատցընէ : Վմերիկայի գեղացիներն ու հովիւները սակայ սալաննելու համար՝ սատակներուն փորը թունաւոր խոտեր կը լեցընէն, անիկայ ալ կ'ուտէ ու կը սատկի :

Հին ատենը Խգիպտացիք սրբազն թուզուններուն կարգը դրած էին անգղն ալ, և ինչուան հիմա հին արձանազրութեանց վրայ պատկերը փորուած ու նկարած գտնուելէն զատ՝ հիմակուան Խգիպտացիք ու Վրաբացիք ալ մասնաւոր ինսամբ մը կը ցուցընեն վրան, որովհետեւ ան սատակները որ իրենք պէտք էր վերցընէին մաքրէին՝ աս թըռչունը կ'ուտէ ու երկիրնին կը մաքրէ :

Ջոյնք անդղը ապերախտ մարդուն ինքզինքը չարչարող խղճմտանքին օրինակ կը համարէին : Ջայտնի է իրենց հին առասպելն ալ՝ որ կը պատմէին թէ Պրոմիթեաւ անունով հսկան երկնքէն կրակ գողցաւ բերաւ, անով մարդկանց կենդանութիւն տուաւ . Վրամազգ ալ անոր գողութեանը պատիժ՝ Կովկաս լեռան վրայ բարձր ժայռի մը կապել տուաւ զինքը շղթաներով, անդղ մ'ալ դրաւ որ անդադար անոր լեարդը կը ծէ ուտէ, լեարդն ալ օրէ օր աձելով՝ ոչ



| Անդրեայի մէծ անդա, կամ Վահագոր :

Երբեք հատնի : « Այս բանը Ո իրգիլիոս
ու քիչ չարագործի մը վրայ յարմարցընե-
լով կ'ըսէ .

Ե՞ր աեսանել և զՏիափոս անդանօր
Ըզսան Երկրի , զմահկանացուաց հանուրց մօր ,
Ծածկեալ մարմնովն համագրաւ զինն արտավար ,
Զոյր կոր կըտցաւըն պէղէ անդըղ վիթխար
Ըզեարդն անմահ կեղեքերով և զաղիս
Պատուհասիցն անըսպառից ըզբերրիս ,
Ճարակ սովոյն հետազօտեալ անդանօր ,
Բունեալ ՚ի սիրտ նորին ՚ի ներքս անդ ՚ի խոր .
Վէրաբուսիցն չիք անդորր ընդերաց :

ԵնէԱԿ . Զ

Ի՞ս առասսպելը գեղեցիկ օրինակ է այն-
պիսի մարդկանց որ խօսքով կամ գոր-
ծով չարութի մը կը սորվեցընեն մարդ-
կանց , և անմեղաց կորստեանը պատ-

ճառ կ'ըլլան . այնալիսիներուն խիզճը
հոս թէպէտև չտանջուի , յայտնի է
թէ անզեղջ մնան նէ՝ անզին յաւիտե-
նական պատիժնին սոսկալի է : Բանաս-
տեղծները ուրիշ կերպերով ալ կը նկա-
րագրեն ինքնատանջ խեղճը . խկ պատ-
կերահանները սովորաբար ասանկ կը
ձեացընեն . մարդ մը պատուտած հա-
գուստով գեաինը պատկած՝ իր մատուը-
ներուն ըզունդները կը կրծէ , օձ մըն
ալ վրան պլուած՝ սիրտը կ'ուտէ :

— 2 —